

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հասու Թիւ 8




ՊԱՏԱՆԻԱԾԲՆԵՐ ՏԱԼՍՈՅԵ



ԱՆՏԵՍՈՒԱԾ
ԿԱՅԵՑ



Թրգմ. Լեւոն Պ. Գալէհմեանեան



Հայութակութիւն

Հայութակութիւն

Հայութակութիւն



Հայութակութիւն



Հայութակութիւն



Հայութակութիւն

Համբ ձեռքի 1 Ե.Դ. Բաժանուղագրութիւն 12 թիւ 10 Ե.Դ.

ԿԱՐԺԵ ՈՒՆԵՆԱԼ.

891.71

4208-48

S-80

Հիմքավոր

Ծ-5655 8/11-818

Պատկերագարդ Գրեոյի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայոց Պարսից ուղղած պատճենական նամակը (Դրաբար) Վարդանի ձառը խօսուած պատերազմի դաշտին վեայ (Աշխարհ.) Վարդանանց Պատերազմի նկարագրութենէն մաս մը (Դրաբար) Նահատակ Խչխաններու անոններ


Թիմ 1 Ե. դ.

891.71

S-80

18 NOV 2010

ՀՊ. ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ
ՀԱՍՈՐ ԹԻՒ 8



Համակարգիրին «ԱՊՀԱԿ-ՄԵՄԲՐՈՒ» Տպագրատան
25, Շարա Թէվիմ, Գամիրէ, Եղիպտոս

23 SEP 2013

14061

ՀԱՅՈՒԹԻՒՆ

ԱՆՏԵՍՈՒԱԾ ԿԱՅԾԸ

Ժամանակին՝ գիւղի մը մէջ Խվան
Չարսպակով անուն գիւղացի մը կ'ապրէր։
Բարեկեցիկ վիճակ մ'ունէր, երիտասարդ էր
զեռ և գիւղին լաւագոյն աշխատաւորը կը
անպատճէր։ Երեք զաւակներ ունէր, ամէնքն
ալ ընտիր ձիրքերով օժտուած ու կարող՝
աշխատելու։ Անդրանիկ տղան ամուսնուցած
էր, երկրորդը ամուսնութիւնը՝ Վլայ, իսկ
երրորդը արդէն մեծ ցած, հարոցապատճենի մը
եղած էր, որ կընտրէ ձիւրը հոգալ ու դաշ-
տերը հերկել։ Խվանի կինը կարող ու խը-
նայող առնտիկին մըն էր։ Բարեբանի-
տարար, իրենց հարան ալ հանդարտարարոց
և ամէն ծանր աշխատանքի առկիցն ելող
մէկն էր։ Ամէնն ալ կ'աշխատէին, բացի
իվանի ծերունի հօրմէն, որ դժուարաշն-
չութենէ կը տառապէր ու եօթը տարիէ ի



4908-48

իվեր, վերը, աղիւսարոնը, հիւտնդ պառկած
էր :

Իվան իրեն պէտք եղոծ ամէն բան ու-
նէր. — երեք ձի, մարուկ մը, կով մը, հորթ
մը, և ասմուշինդ ոչխար, կիները գաշտի
աշխատութեանց օգնէլէ զատ, ընտանիքի
բոլոր անդամներուն հոգուստ կը շինէին :
իսկ այրերը, գաշտը կը մշակէին : Միշտ
բաւականաչափ ցորեն կ'ունենային՝ ուտե-
լու ու յաջորդ ասրուսն սերմնացուի համար
իսկ իրենց ուրիշ պէտքերուն համար ու-
մաս մը վարակ կը ծախէին : Այսպէս ի-
վան ու իր աղաքը շատ հանդիսա կեսնք մը
սղիսի ապրէին եթէ իրենց դրացի կօրտէյ
իվանօֆի աղուն, Գաբրիէլի հետ շթշնա-
մանային :

Այնքան ատեն որ կարտէյ կ'ապրէր ու
իվանի հայրը առն գործերը կը վարէր,
երկու ընտանիքները ապրեցան որպէս լու-
դրացիներ : Եթէ կիները մաղի մը և կամ
առաջտի մը պէտք ունենային, կոմ եթէ մար-
դիքը պարկ մը ուղէին, կառքի մը ամիւը
ելլէր ու չկարենային անմիջապէս նորոգել
գոյն, լուր կուտային և եղբայրաբար կ'օգ-
նէին իրարու : Դրացիին հորթը իրենց կալը
մտոծ պարագային, գուրս կը հսնէին զայն
ու կը բաւականանային ըսելով .

— Մի ձգէք որ կրկին մոր կուը մտնէ,

ցորենը տակուին վերցուցած չենք :

Դաները կոմ յարդանոցները կղոկել,
մէկզմէկէ բաներ պահել և կամ զիրալ
բամբասել չեն պատահներ այդ օրերուն :

Սովիտ իրենց հայրերուն օրովն էր,
սակայն երբ աղաքը ընտանիքի գլուխը ան-
ցան, ամէն բան փոխուեցու :

Զնչին բանով մը սկսաւ :

Իվանի հարաը հաւ մ'ունէր, որ այդ տու-
րին սկսաւ եղանակին ասաջ ածել : Հարաը ա-
մէն օր սայլատուն կ'երթար ու կառքին
մէջին կը վերցնէր նոր ածուած հաւկիթը, և
կը պահէր Զատկուսն համար : Օր մը հաւը
հաւանաբար աղոցմէ անարեկած, ցանկալա-
տին վրային թռելով գրացիին բակը անցաւ
և հոն ածեց հաւկիթը :

Հարաը լսեց հաւուն կտրկաջիւնը խոյց
լսաւ ինքնիրեն .

— Հիմայ ժամանակ չունիմ, վաղը
կիրակի է պէտք է պատրաստութիւն անս-
նեմ : Վերջը կ'երթամ կը բերեմ :

Իրիկուսն ասյլին մօտ գնաց, բայց հաւ-
կիթը չկար : Տնեցիներուն հարցուց թէ
հաւկիթը վերցուցած էին : «Ոչ», պատաս-
խանեցին : Բայց պղախիկ աղան ըստու . —
հուգ գրացիին բակը ածեց : Զայնը ատկից
կուգար : Յանկապատի վրային հաւ, հու-
ցատքելը ահսայ եւ :

Հարսը գնաց հաւուն նայելու : Հոն ,
մէկաներուն հետ , ձողին վրայ թառած ,
նիւհելու վրայ էր : Երանի մէ կորելի ըլ-
լար հարցնել և իրմէ խմանալ ամէն բան ,
խորհեցաւ հորսը :

Եւ զրացին տունը գնաց : Գաբրիէլի
մայրը դուռը եկաւ :

— Ի՞նչ կ'ուզէք , տիկին :

— Ինչու , մեծ մամա , հաւա ցոնկա-
պատէն հոս չթառն այս տառաօտ , հաւկիթ
մը չածեց :

— Ասանկ բան մը չի տեսանք : Փառք
Տիրոջ , մեր հաւերը շատոնց սկսած են տ-
ծել : Մենք մե՛ր հաւերուն հաւկիթները կը
ժողվենք , պէտք չունինք ուրիշներուն հաւ-
կիթներուն , և ասդին անդին ուրիշներուն
բակերուն մէջ հաւկիթ փնտուելու չենք եր-
թար :

Երիտասարդ հարսը վշտացած , իրեն
չինկած խօսքեր ըրաւ : Իսկ գրացին սըրտ-
նելած պատասխանեց ու սկսան նախառել զի-
րար : Իվանի կինը որ ջուր բերելու գացած
էր ու ճիշտ այդ պահուն այնաեղին կ'անցնէր ,
խօսքին մէջ ինկաւ : Գաբրիէլի կինն ու դուրս
խոյցու , և սկսան մանկամարդ կինը ամ-
բասանել եղած չեղած խօսքեր ընելով :
Ու սկսաւ ժխորալից աղմուկ մը , ամէնը
միաբերան կը սրացին , կը չանցին մէկի

տեղ երկու խօսք ընել , ըստծնին չէին լսեր
«Դուն այսպէ՛ս ես ,» «Դուն այդպէս ես ,»
«Դուն գող մըն ես ,» ու «Դուն շլստի , կե-
սոյցրդ սովաման պիտի մեռցնես .» «Դուն ալ
անօգուտ մուրացկան մըն ես ,» ու դեռ կը
շարունակէին :

— Դուն , ասորին արարած , դուն չէի՞ր .
որ ծակեցիր մեր մաղը , որո՞ւն է այդ լուծը
որուն վրայ դոյցերդ անցուցած ջուր կը
ըերես . հո՛ս տուր տափկայ : Այդ էր , լու-
ծին երկու ծայրերէն բռնեցին , սկսան քա-
շել . ջուրը թափուեցաւ :

Կոյւ մըն էր փրթաւ : Գաբրիէլ
գոշտէն կը վերագառնար : Տեսաւ կոյւը ,
կեցու , իր կնոջը կողմը անցու : Ի-
վան ինքը և տղան դուրս վազեցին , իրենք
էին սրակաս : Իվան զօրաւոր էր . զրուեց
սմէնը ու ափ մը մազ քաշեց փրցուց Գաբ-
րիէլի մօրուքին : Մարդիկ հաւտքուեցան
ինդիրը հաւկնալու համար , հազիւ թէ կըր-
ցան կուռղները իրարմէ զատել :

Այս էր ամէնը :

Գաբրիէլ մօրուքին փրցուոծ թելերը
թուզի մը մէջ փաթթեց ու Նահանգային
Ասեան տարաւ , Իվանը պատժել տալու հա-
մար :

— Մօրուքս ծաղկախտաւոր իվանին փեթ-
թել տալու համար չէ որ բուացուցի կ'ըսէր :

Կինը կ'երթար դուռէ դուռ, մսապարծօքէն կը շաղտկրատէր ըսելով թէ իվանը դուսապարտել պիտի տային . Սիսկերիս պիտի զրկուէր: Այսպէս գժտութիւնը օրէ օր մեծցաւ :

Վերը, օճախին մօտ պառկող ծերունին աշխատեցաւ առաջին օրէն հաշտեցնել զիրենք. բայց կարեւորութիւն չառւին իրեն:

— Ապուշ բաներ կ'ընէք, աղաքա, կ'ըսէր ծերունին, այսպիսի աննշան բանի մը համոր վիճաբանիլ իսկ չ'արժեր: Վայրկեան մը խորհեցէք: Ամբողջ խնդիրը կը գտանայ հաւեկիթի մը շուրջ: Հաւեկիթի մը արժէքը Բնչ է: Աստուած ամինուն ալ բաւականաչափ կը զբէ: Ենթադրենք որ ձեզի անվայել խօսք մը ըստծ ըլլան - - Բնչ պիտի ընէք — ցուցուցէք թէ ի՞նչպէս կարելի է վայելչօրէն խօսիլ: Եթէ կոխւ մը ծագի - ու ասանկ բաներ կը պատահին, որովհետեւ ամէնքս ալ մեղաւորներ ենք, հաշտուինք, թող վերջնայ: Բարկութիւնդ՝ քանի քըրքըրես այդքան աւելի կը վնասես ինքնինքիդ:

Սակայն երխասարդէները չին ուզեր ծեր մարդուն բասծներուն ականջ դնել: Կը խորհին թէ անոր ըստծները անիմաստ զառանցանք էն պարզապէս: Իվան չէր ուզեր խոնարիլ իր դրացին ուզել:

Ես իր մօտքը չվեթթուցի, կ'ըսէր, ինքն

իր մազերը վեթթեց: Իր աղան կօհակները փոցուց, շապիկս ալ պատուց, տեսէ՛ք եթէ կ'ուզէք:

Իվանն ալ իր կարգին դաստիան դիմեց: Խորիը երաւ նահանգային դաստաւորներու առջեւ:

Երբ մէկ կողմանէ այսպէս գտառվարութիւն կ'ըլլար, անդին Գարբիէլի կառքին մղակը անհետացաւ: Գարբիէլի անցիները սկսան իվանի աղան գողութեամք ամբաստանել: Գիշերանց մեր պատուհանին առջեւէն անցնիլը ու գէպի կառք երթալը տեսնք, դրացին ալ տեսած է: մղակը կալուածտիրաջ ծախել ուզեր է, կը տարածունէին:

Ասոր համոր ալ գտառրան գանգատի գացին: Օր չէր ըլլար ուր տառնց վէճի, կը ռիւի անցնէր: Ենյիսիկ մանուկները սկսան նախասել գիրար: այս էր ահսանին իրանց մեծերէն: Երբ կիները իրարու համդիսէին գետեղերք, ուր հազուստ լուսրու կ'երթալին թեւերնին այնքան չէր յոդներ աշխատանքէ որքոն լեզունին անդխան խօսքեր ընելէ:

Եկիթքները զիւլոցիները բաւականացան զիրար բամբասնելով, սկիտին ժամանակ մը վերջը ամէն բան վոխուեցու, սկսան լրջօրէն նախասել գիրար ու ձևոքերնին ինչ որ անցնէր կը յափշտակէին:

պղոթիկներն առ իրենց օրինակին կը ճետեւ
էին : Կեսնքը երթալով անուննելի կը
դասնար իրենց իվան ու Գալրիէլ՝ զիւղի
հաւաքոյթներու մէջ և Նահանգային Առենին
առջեւ, միշտ իրարու գէմ կը դաւագրէին :
Ամբողջ գաստառները ձանձրացած էին ա-
տանցմէ : Օր մը Գալրիէլ իվանը ստուգանքի
կամ բանտառքութեան զատապարտել կուտար,
ուրիշ օր մը իվան նայնը ու աւելին կ'ը-
նէր Գալրիէլի, ու այնքան ատեն որ իրարու
հանդէպ տաելութիւնը կը չարունակէին այն-
քան աւելի կը զայրանային մէկզմէկու գէմ,
շուներու նման, որոնք որքո՞ն կուռին այն-
քան կը մորեգնին ու կը կառավին : Քիչ մը
թող սպասէ, կ'ըսէին իրարու համար, տես
ի՞նչոէս պիտի առւժէ : Ու այսպէս չարունակ-
ուեցաւ վեց տարի :

Միայն ծեր մարգը, որ վերը՝ օճախին
մօտ կը պատկէր, կրկին ու կրկին կ'ըսէր
իրենց . «Ի՞նչ կ'ընէք աղաքատ Զղեցէք այս
տնմիտ կրիւնիրը, գործելնուդ նայեցէք, ու
չարուկամութիւն մի ունենաք իրարու գէմ :
Այդպէս աւելի լաւ պիտի ըլլոյ ձեղի հո-
մար : Այնքան ատեն որ թշնամութեամբ
վարուիք իրարու հետ, աւելի գէջ պիտի
ըլլոյ»:

Բայց առօնք չէին աւզեր բեր իրեն
եօթներուդ տարին, հարանիքի մը մի-

ջային, Խշոնի հարսը Գալրիէլը հասարա-
կութեամ առջեւ անարգեց ըսելով թէ ձի
մը գողնութը աեսած էր : Գալրիէլ արբած
էր. չկրցաւ զաղեր բարկութիւնը և կնոջ
այնպիսի հալուած մը առւաւ որ խեղճը մէկ
չարաթ անկողնէն չկրցաւ ելեւը իվան ու-
րախացու ասոր ու կառավարութեան գնաց
գանգատելու համար : Հիմա պիտի աղատիմ
իրմէ, կ'ըսէր : Այս անզամ պիտի չկրնայ
խուսափիլ բանտառքութիւնէ, գուցէ Սիսկերիս
առ աքառորդի : Բայց իվանի փափաքները
չիրակոնացան : Գատարտնը ինդըին կարե-
ւորութիւն չաւառւ : Բժշկակոն քննութիւնը
հասատաեց թէ լուրջ վնաս մը չէր պատա-
հած կնոջ : Իվան վերաքննութիւն պահան-
ջեց Նահանգային Բարձր Առեանին տանելով
հարցը, և գրգռուած, Նոհագային Բարձր
Առեանին գրագիւն ու պաշտօնեան հացկե-
քոյթի մը հրաւիրեց, ըմպելիներ հրամցուց
ատանց, ու Գալրիէլը խորազանուելու գո-
տապարտակ առւառւ :

Իվան լուց վճռին կարգացուիլը, ու
Գալրիէլին զարձաւ աենելու թէ ի՞նչպէս
պիտի ընդունէր զայն : Գալրիէլ գեփ գեզին
կարեցաւ, երեաը պատին գարձուց և հա գէ-
պի անցքը ուղղուեցաւ : Իվան հետեւեցաւ
իրեն, գուրսի ձիուն նայիլ ձեւացնելով : Ու
լուց, «Ճոտ լու, ինքն առ՝ իր կարգին պի-
տակ»:

տի տուժէ, մտրակիս հարուածներուն տակ պիտի այրի իր կռնակը, բայց իր խնչքերը տոկից աւելի գէշ պիտի այրին...»

Սնմիջապէս որ Խվան այս խօսքերը լը բեց, ետ Ասեան վագեց ու ըստա:

— Երդո՞ր դաստաւոր, լսեցէ՞ք, կ'սպառանոյ տունս ոյցին՝ Այսպէ՞ս ըստա: Ուրիշ ներ ալ լսեցին:

Գաբրիէլը կրկին ներս կանչուեցա:

— Ճիշտ է որ դուն այսպէս ըսիր, հարցը եցաւ իրեն:

— Ես որեւէ բան չեմ ըստած: Խարսազանցէք զիս, քանի որ ոյժ ունիք: Այս պէս կ'երեւայ թէ միան հս պէտք է տառապիմ, ու այս ամէնը հակասակ տառը որ իրաւունքը իմս է, մինչդեռ ան կ'արտօնուի ուղածին պէս շարժիւ:

Գաբրիէլ կ'ուզէր բան մը տուելի ըսել: սակայն իր շրթուանքները ու այտերը կը սարսաւոյին ու դէմքը պատաին դարձուց: Պաշտօնեաներն իսկ ահաբեկեցնն իր նոյնունքն Այս մտրդը կրնայ խնջնիրեն կամ իր դրացիներուն չարիք մը հասցնել, կը իսորհին:

Ապա, ծեր գատաւորը ըստաւ իրենց: — Նոյնցէ՞ք, բարեկամներս, լաւ կ'ըլւայ որ ողջ մտութեամք կորդուգէք խնդիրը: Գաբրիէլ, բարեկամն, կը վայելէ՞ր քեղի տկար

մը զարնել, բարեկամասաբար վտանգ մը չպատահն ցաւ, բայց խորհի անդամ մը թէ ինչ կրնար ըլլալ արդիւնքը: Աւելի լաւ է խոսաւովանին ու ներողութիւն խնդրես իրմէ, ան պիտի ներէ քեզ, ու մենք պիտի փոխենք արուած վճիւը:

Գրագիրը, որ մտիկ կ'ընէր, միջամտեց ու ըստա: — ըստ կամնագրութեան Յօդուած 117 ի տարիկա անկարելի է: Երկու կողմերը համաձայնութիւն մը չգոյացուցին, Ասեանը որոշում մը տուու ու յայտաբարեց զայն, բան մ'որ անկարելի է փոխել այլեւա: Պէտք է գործադրուի:

— Բայց գատաւորը չէր ուզեր գրագրին տեղի տուլ:

— Ազուգ բանէ՛, բարեկամ, ըստա ան բոլոր օրէնքներուն առաջինը հնագունդիլն է՝ Աստուծոյ, որ խաղաղութիւն կը սիրէ: Ու կրկին սկսաւ համոզել գիւղացիները: բայց չի կրցաւ յաջողիլ: Գաբրիէլ չէր ուզեր անսաւ գատաւորին խրաներուն:

— Դաւ տուրի յիսուն տուրեկան պիտի ըլլամ, ըստա ան, ամուսնացած տղայ ալ ունիմ, ու կնամքիս մէջ խարազնուած չեմ: Հիմա այդ ծաղկախասաւոր Խվանը զիս խարազնուելու գատաւպարտել ասայ... ու ես երթամ ներողութիւն խնդրեմ իրմէ: Ոչ բաւականաչուփ ընկնուած եմ արդէն...»

Իվան չպիտի կրնայ մոռնալ ասոր աբդիւնքը :

Գաբրիէլի ձայնը կրկին դողոց ու չկըրցաւ աւելի բան մ'ըսկէ, ետ դարձաւ ու դուրս երաւ :

Դատարանը գիւղէն եօթը մղն հեռուէր իվան ուշ ասեն առն հասաւ : Թամբը հանեց ձիւն վրայէն, ու ախու առաջնորդեց զայն ու ինք առն մոսւ : Ոչ ոք կար կիները արջուները տուն բերելու գայսած էին, իսկ երիտասարդները տակուլին գաշտէն վերագարձած չէին : Իվան նստաւ . սկսու մսածել : Յիշեց թէ ինչպէս Գաբրիէլ գատաւ վրճիւը լսած ատեն տեգունեցաւ ու երեսը պատին դարձուց, ու ախրեցաւ երեւակայեց թէ եթէ ինք անոր աեղը ըլլար և այսպէս գատասպարտուէր խարազնուելու, ինչպէս պիտի զգոր, ու խղճաց Գաբրիէլի վրայ Յետոյ լսեց հօրը հազարը, վեր նայեցաւ առաւ հայրը, որ դժուարաւ անկողնէն վար իջաւ, ու նատարան մը քաշելով նստաւ իր քով : Ծերունին, այս գործողութենէն աւտասպաւ, երկար ատեն հազար ու վերջապէս վերսասցաւ իր շունչը, և սկսանին վրայ ծառծ հարցուց :

— Ի՞նչ եղաւ, գատասպարտուեցա՞ւ :

— Այս քսան խարազնի հարաւածի, պատասխանեց Իվան :

Ծերունին գլուխը շարժեց :

Գէշ վերջուութիւն, իվան, ու խալ է ըրտծդդ, ո՞հ չա՛տ, շա՛տ գէշ . . . աւելի քեզի քան թէ իրենց . . . : Պիտի խարու դանին զինքը բայց քեզի ի՞նչ օդուտ . . . :

— Անգամ մըն աւ պիտի չընէ, ըստ իվանի :

— Ի՞նչ բանը անդոմ մըն աւ պիտի չընէ, քու ըրտծդէդ աւելի գէշ ի՞նչ ըրած է :


— Ի՞նչու, խորհնէ՛ անդոմ մը, ի՞նչ չուրիքներ հասցուց ինծի պատասխանեց իվան : Քիչ մնաց որ կին մեռցնէր, ու հիմայ կ'ըսպանայ մեր տունը տարող այրել : Այս բոլորին հոմար չորհական պիտի ըլլամիրին :

Ծերունին հառաջեց, ու ըստւ . . . արձակ հոմարձակ կը շրջիս, իվան, մինչդեռ ես այս օճախին ետեւը տյաքան տարիներէ իվեր կը պատկիմ, ու կը խորհիս թէ գուն տամէն ինչ կը տեսնես, իսկ ես՝ ոչինչ . . . Ո՞հ տղաս, գուն ես որ լոն մը չես տեմներ, չարամտութիւնը կուբցուցած է քեզ, ուրիշներուն մեղքերը աչքիդ տաշնեւն են, իսկ քուկիներէ կանակիդ վրայ : «Ան գէշ վարուեցաւ հետո . . .» Ի՞նչ աղէկ խօսք : Եթէ միտին ինքը տյդ վարմունքը ունենար, ի՞նչպէս կրնար կախ աւելի ունենար : Ո՞վ կ'ըսէ թէ կոխւը միայն մէկ կողմէն կը ծագի : Կախը, վէճը, միշտ երկուքի միջեւ կ'ըլլոյ : Ուրիշն գէշութիւնը կը տեսնէք, բոյց ձեւունին գէշութիւնը կը տեսնէք :

րինի՝ ո՞չ եթէ ան վաս մը ըլլար ու դուք
լու, վէճ ու կոխ տեղի պիտի չունենար :
Ո՞վ գեթթեց անոր մօրուքին թեւերը, ո՞վ
անոր յարդի գէղերը ցիրուցան ըրու, ո՞վ
զինք գասավարութեան քաշեց: Ու գեռ ա-
մէն յանցանք ասոր վրայ կը նետես: Դուն
խիտ գէշ կեանք մը կ'ապրիս, ահա խնդրին
էութիւնը: Այդպէս կեանք մը չապրեցայ ես,
աղաս, ու այդպէս ապրիլ չսորվեցուցի քեզի:
Այդպէս կ'ապրէինք մենք, ես և իր ծեր
հայրը: Բայց մենք բնչպէս ապրեցանք.—
գրացիներու պէտ եթէ ատանք ալիւրի
պէտք ունենային, կիներէն մէկը կուգոր ու
կ'ըսէր, «Հօրեղբայր, քիչ մը ալիւր կ'ու-
զենք»: «Շտեմարտն գնա՛, սիրելի՛ս, պէտք
եղածին չափ առ» կ'ըսէի: Եթէ մէկը չու-
նենար՝ ձիերը գաշտ հանելու: «Գհաս, իվոն,
կ'ըսէի, հոգ առար իր ձիերուն» Աւ եթէ ես
ալ որեւէ բանի մը պէտք ունենայի, իրեն
կ'երթայի: «Հօրեղբայր Կորտէյ, կ'ըսէի, այս-
ինչ այդինչ բաները կ'ուզեմ»: «Առ սիրե-
լիս» կը պատուախանէր: Այդպէս էին մեր
յարաբերութիւնները: Ու հոնդիտա կ'ապրէ-
նք: Բայց հիմուն...: Զինուարը առջի օր
կը պատմէր Պէտքայի(*) պատմազմին մասին:

(*) Քաղաք մը Պատկարիոյ մէջ ուր
սարսափելի կոխ մը Տեղի ունեցաւ քուր-
քերու ու ուսւարու միջեւ 1877ին:

Ինչո՞ւ. ձեր միջեւ Պէտքայի պատերազմէ նո-
ւելի մէծ կոխ մը կայ: Այսպէս կ'ապրին...
Ի՞նչ մէծ մեղք: Մարդ մըն ես ու տանտէր
միեւնոյն տաեն: Դուն ես պատասխանատուն:
Կիներուդ ու զաւակներուդ լինչ կը սորվեց-
նես: Գործ խունչակել ու կտամբել ու-
րիշները ինչո՞ւ, այդ անփորձ տղադ, Տարաս,
առջի օր կը հայույքը մեր գրացի իրանայի
հասցէին: Խակ մայրը կը լսէր այս ամէնը
ու կը խնդրա: Ճիշտ է այս...: Քեզի կ'իշ-
նայ այս հարցումներուն պատասխանել: Հո-
գիիդ մասին խորհէ: Այս ամէնը պէտք էր
այսպէս ըլլար: Դուն ինծի խօսք մը կը նե-
տես, ես քեզի երկու կը պատասխանեմ: հա-
րուած մը կ'ուտաս, ես երկու կը փոխարի-
նեմ...: Ո՞չ, աղաս, ո՞չ երբ Աստուծոյ Որ-
դին երկիր եկաւ մեղի բոլորավին տարբեր
բաներ սորվեցուց... «Եթէ որեւէ մէկէն գէշ
խօսք մը լսես լուս կեցիր, ու մի պատաս-
նէր, և իր ինքնագիտակցութիւնը կամ խիզ-
ճը պիտի տանջէ զննքը» Սհա՛ ինչ որ Տէրը
սորվեցուց: «Եթէ ապասկ մը զարնեն քե-
զի, միւս երեսդ ալ գարձուր» «Ճիմս ծեծէ
զիս եթէ ես ասոր արժանի եմ» ըսէ հակա-
ռակորդիդ ու իր խիզճը պիտի յանդիմանէ
զինքը: Պիտի կակուզնայ, մտիկ պիտի ըն է
քեզի: Ճիշտ այս բաները սորվեցուց Ան մե-
ջի, ոչ թէ հպարտ ըլլար...: Ինչո՞ւ չես խօսիր



ըստծներս ճիշտ չե՞ն:

Իվան լուսո, նատած, մտիկ կ'ընէր:

Ծերունին հազաց, գժուտրաւ կը խօսէր.
 Քիչ մը վերջը շարունակից «Կը խորհիս թէ
 Աստուծոյ Որդին սխալ բաներ սորվեցուց
 մեղի: Ինչո՞ւ, այս ամէնը մեր բոլորին բա-
 րելառութեան համար չէ: Խորհէ անդամ
 մը առ աշխարհիկ կենաքիդ մտախն, այս Պը-
 լէվան ձեր մէջը սկսելին ի վեր աւելի լո՞ւ
 կ'զգաս թէ հակառակը: Անգամ մը հաշուէ
 որքան ծախսեցիր այս գատավարութեան
 համար, երթեւեկի ծախս, ևայն: Ինչ ըս-
 քանչիլի կը մեծան զաւոկներդ: Կրնային
 հանդիսաւ ապրիլ և հարստանալ իսկ, բայց
 հիմա քու ստացուածներդ կը պակսին: Ին-
 չո՞ւ Ամբողջ յիմարութեանդ, անխոհնեմու-
 թեանդ, մեծառութեանդ արդիւնքը: Պէտք
 էիր զաւոկներուդ հատ միասին հերկելու ցա-
 նել. բայց Զարը քեզ գատարամն կը քաշէ և
 կամ այս կամ այն փաստարանին կը տանի:
 Հերկելը ժամանակին չըլլար, ոչ ալ ցանելը,
 ու մայր հողը չարդիւնաւորիր: Ինչո՞ւ հա-
 մար վարասկահասակիներդ չբուսան այս ասորի:
 Ե՞րբ ցանեցիք: Ե՞րբ վերադարձաք քաղա-
 քէն: Ու ի՞նչ շահեցաք: Աւելի բեռ մը ձեր
 ուսերուն վրայ: ու մաստանջութիւն...: Է՞ն,
 տպաս, քու անձնական գործերուդ նայէ:
 Աշխատէ քու աշխայց հետ, ըլլայ գոշտերու

մէջ ըլլայ տունը, ու եթէ որեւէ մէկը
 նախատէ, մեղադրէ քեզ, ներէ իրեն ինչպէս
 Աստուծած կը փափաքի որ ը՛եա: Այսպիսով
 կետնքը տանելի կը դունայ, հանգիստ կ'ըլլաս
 ու սիրտ միշտ ուրախ:

Իվան լուս կը մնար:

— Իվան, սիրելի, տղաս, ունինդրէ ծեր
 հօրդ խօսքերուն: Թամբէ ճերմակ ձին ու
 անմիջապէս կառովարչատուն գնա ու այս
 ինդիրը վերջացուր: Առաւատուն գնա
 Գաբրիէլի մօտ, նոյնպէս իրեն հետ կարգուդ-
 րէ ամէն բան, յանուն Աստուծոյ: Վաղը Աս-
 տուածածնայ տօնն է, զինքը տունդ հրաւիրէ,
 թէլ, գաւաթ՝ մը վակա պատրաստէ, ու
 վերջ մը գիր այս ամէն գժութիւններուն:
 Այսպէս ըրէ որ յետ այսու ուրիշ մի-
 ջակէպ չպատահի, կինհրուդ ու զաւակնեռ
 րուդ ալ պատուիրէ որ նոյն բանը ընեն:

Իվան հստաշեց, խորհեցու թէ ինչ որ

կ'ըսուէր ճշմարիս: էր, սիրտը թեթեւցած

կ'զգուր:

Արդ, չէր գիտեր թէ ինչպէս պիտի ըս-
 կըսէր և ուր պիտի վերջացնէր այս հարցը:
 Ծերունին նորէն սկսու խօսիլ, կարծու
 գուշակից իվանի մտքն անցածը:

— Գան Իվան, թոյլ մի գանուիր, երկութը
 տաք եղած տանենը կը ծեծեն, ապա թէ ոչ
 շատ ուշ կ'ըլլայ:

Ծերտանին աւելի կ'ուզէր խօսիլ, բայց
ահա կինարը եկան թռչուններու պէս շա-
ղակրասոնելով։

Լուբը, թէ Գաբրէիլ դաստակաբառուած
էր խարազմնուելու, և առևնը այրելու սպառ-
նալիքը արգին իսկ հասած էին կիներու ա-
կանջը։ Ամէն բան բած էին ու իրենց կող-
մանէ ալ բաներ մը վրան աւելցուցած, ու
կրկին արօտավայրին մէջ ապմուկ ու վէճ
ունեցած էին, Գաբրէիլի անեցիներուն հնա-
ռւ սկսան պատմու. Գաբրէիլի հարսը աս-
կաւին նոր բած էր. թէ Գաբրիէլ յաջողած
էր վերաբննութեան արտօնութիւնն ստանար
ամբողջ խնդիրը նորին պիտի քննուէր ու
վարժապետը իվանի մասին ուրիշ ազերաս-
գիր մը կը պատրաստէր, ուզզակի Զարին
ուզզուած, աղերասպէրին մէջ ամէն բան գըր-
ւած էր, ամէն բան, մղլակի խնդիրը, բանջա-
րաբանցի հարցը, ևն, և Իվանի առւնն ու տե-
ղը շատ չսացած իրենցը պիտի ըլլար իվան
լսեց այս ամէնը, իր սիրուը կրկին կարծրա-
ցաւ և հաշտուելու գաղափարը մէկդի ըլլար։

Ազարակի մը մէջ ագարակապանին
համար միշտ գործ կայ ընկելիք, իվան կի-
ներուն խօսելու չկեցաւ, ուզզակի կալ և
յարգանց զնաց։ Այդ միջոցին արեւը մտըրը
կը մանէր. երիտասարդները դաշտէն կը
դասնային։ Դաշտը աւելցուած գառնութիւնները
վերաբննութեան։ Եղան աւելլը կեցած մտիկ
ըրաւ Գաբրիէլի յանդիմանութիւնը, ու երբ
ան գաղըրեցաւ խօսելէ, ներս՝ տուն մասաւ։

Ճմեռուան հունձքի համար ։ Իվան դիմաւո-
րեց դանոնք, հարցումներ ըրաւ օրուան աշ-
խառուեթեան մասին, օդնեց ոմսոնց որ ամէն
բան իր աելլը դնեն, պասուած վիզնոց մը
տեսաւ և մէկ կողմ դրաւ կարկանդաւ հո-
մար։ Յարդանց աւզաւարելիք ցիցեր ու-
նէին, բայց մութը կոխած էր արգին ու
որոշեց բաջորդ օրուան ձգել այդ։

Սրջանները կերտկրեցին։ Իվան մեծ
գուռը բացաւ որ Տարաս ձիերը գուրս հանէ
գիշերը արածելու համար, և գուռը կրկին
գոյշելէ յետոյ — հիմոյ, ճաշս կ'ուտեմ կը
սրաւիմ, ըստու խնդիրին։ Այդ վարկեանին
Գաբրիէլը ու տասոր մասին հօրը ըստծները
մոռցած էր։

Նրանցին ներս կը մանէր երբ լսեց որ
իր դրացին ցանկապատին միւս կողմը, խըռ-
պոս ձանով մը մէկը կը չեխէր, «Անպիտան
Սատանաս, կ'ըսէր, սպասուելէ զատ բանի չես
գոր»։ Այս խօսքերուն վրայ, իվանին իր
դրացին հանդէս ունեցած գառնութիւնները
վերաբննութեան։ Եղան աւելլը կեցած մտիկ
ըրաւ Գաբրիէլի յանդիմանութիւնը, ու երբ
ան գաղըրեցաւ խօսելէ, ներս՝ տուն մասաւ։

Ներսը լրաւ մը կար, հարսը նատած կը
մանէր, կինը կերտակուր կը պատրաստէր,
մեծ աղան կաչիէ երիդներ կը չինէր, երկ-
րորդը սեղանի մօտ նստած էր դիրք մը ձեռ-

քը, ու Տորոս ձիերը առօսավայր տաներու կը պատրաստուէք: Տան մէջ ամէն ինչ լու ու հաճելի պիտի ըլլար, եթէ աս պատուհանը, իրենց չար դրացին ըլլար: Ներս մտաւ իվան խոճուածէմ, կաստեն նստարանի վրացին վար նետեց, բարկացաւ կիներուն ջուրի գոյլը սխալ սեղ դրած ըլլարնուն համար: Սրանեղած կ'երեւոք, նստեցաւ ու յօնքերը պոստոծ սկսու ձիու վզնոցը կարիք: Գարրիէլի խօսքերը տակաւին իր ականջին մէջ կը հնչին, գոտարանին մէջ ըրած սպառնալիքը ու քիչ ասած խոսպատ ձայնով ըստ խօսքերը մէկու մը մասին, «որ սպաննուելու արժանի էր միան:» և կիւը Տարասի կերտկուրը տուաւ: Տղան ընթրիքը կերտաւ, վրան հինցած մուշտակ վերորդու մ'առաւ, ու ուրիշ վերտրկու մըն ու հագներով՝ մէջքին գօտի մը կապից քիչ մը հաց տառաւ հետք, ու գուրս երաւ: Մէծ եղբայրը դուրս, զինքը ճամբայ զննելու պիտի երթար բայց իվան ինքը բակ ելաւ: Դուրսը բաւական մօւթ էր, երկինքը ամպոտոծ էր ու հոգ մ'ալ երած: Իվան ասեց դուխներէ վար իջաւ, օգնեց իր աղուն որ ձի հատի ու երամը քչեց ետեւէն, ու կեցաւ մարիկ ընելու: Տարաս գիւղին մէջէն կը քըշէր: ուրիշ աղուքներ ու միացան իրենց ձիւրու: Իվան գուրսը սպանեց մինչեւ որ

ձիերու ոտքերու ձայնը անկանի եղաւ: Հան, մեծ դրան մօտ կեցած, կը յիշէր Գարբիէլի խօսքերը — զգուշացիր որ դուն աւելի գէւ չ'այրիս:

— Ճառահաստ է, խորհեցաւ իվան: Ամէն ինչ չոր է, քամիս ալ կը փչէ: Կըրնույ տան ետեւէն գալ կրակ ասու, ու փախիլ տառնց բնիուելու . . . վատը . . . եթէ միստ ալդ տրաքին մէջ բնիուէք, ալ չէր կրնար օձիքը տզուանէ: Այս գուղափարը այնքան կ'զբաղցնէր իր միտքը որ վեր չերտ, դուրս, փողոց, գնաց: — Տան շուրջը անգամ մը գումասմ, ոլ գիռէ սն հիմունչի ետեւէ է: Ու իվան կամոց մը քաղաքի մած գուռէն գուրս ելու, հողին թէ անկիւնը հասուծ էր, շուրջը նայելով տեսաւ որ յանկարծ բան մը չարթեցաւ գիմանի անկիւնը, կանգ տառաւ հանգարան կեցած կը գիտէր, ականջ կը գնէր ամէն կողմ: Ամէն ինչ հանգարան էր, միայն առանիի տերեւները կը շարելին հալէն: Նոխուակն շատ մութ էր, բայց երբ աչքիրը մթութեան վարժուեցան կրյու անմենի գիմացի անկիւնը, գութանը հնի էր: Ժամանակ մը նույնաւու գէպի հնի բայց ոչ ոք կար:

— Կրնամ սիստան ըլլար, խորհեցաւ իվան, բայց շրջան մը ընկեմ: Ու գողացաղողի առյուտան քովէն անցաւ: Իվան

կոմաց կը քոլէր, շատ կակուղ հովթովի-ներ ունէր, այնպէս որ նոյն իսկ ինքը իր սովորուն ձայնը չէր լուր երբ միւս ան-կիւնը հասաւ, կործեց թէ գութոնին մօտ բան մը երեցաւ իր աչքերուն, վայրինն մը միտին ու կրկին անհետացաւ։ Իվան սրտին զարնուած զգոց ու կեցաւ եղած տեղը։ Հազիւ թէ կեցաւ, աւսաւ թէ աւելի փոյլուն բան մը կը բոցովաւէր նոյն տեղէն ու յասակ անսաւ թէ գլխորկով մարդ մը կոր հոն, վար ծռած, կանակը իրեն դարձուցած, ձեռքը խուրծ մը յորդ բռնած կը վառէր։ Իվանի սիրուը տակն ու վրոյ եղաւ, պրկերով իր ջիւերը մեծ քոյլերով մօտեցաւ, հազիւ կ'զգոր թէ ինչ կ'ընէր։ Ահ, խորհեցաւ իվան, հիմա չի կրնար խու-սափիւ, զինքը գործի վրոց պիտի բանեմ։

Տակուին հոն չհասած յանկարծ սրոյ-ծառ լոյս մը տեսոււ, բոց այս անգամ ուրիշ տեղէ մը, այդքան պղտիկ ալ չէր լոցը։ Յարդունացը կրտկ տառծ էր, յորդը կ'այրէր, բոցը առնիք կը հասնէր։ Հոն կեցած Գար-րիէլի ամբողջ գէմքը որոշապէս կ'երեւար։

Իվան Գարրիէլի վրոց յարձակեցաւ ար-տօրտի վրոց խուստալ բաղէի մը պէս։ «Հի-մայ պիտի բանեմ զայն ու այս անգամ չի որիոի կ'հոնց ձեռքէս ազատի», կը խորհէր իշոն։ Բոց Գարրիէլ իվանին ոտքի ձայնը

լսած էր արդէն ու փախուստ առւաւ, ու արսգ մը անցաւ ցանկապատէն անդին նա-պաստակի մը պէս ցատքելով։

— Զես, կրնար փախչիլ, պոստց Իվան, ևտեւէն վագելով։

Ճիշտ այդ վայրկեանին որ պիտի ձեր-քակալուէր, Գարրիէլ, ծռեցաւ, չբանուե-ցաւ, սակայն Իվան կրցաւ Գարրիէլի հան-գերձին քզանցքը ձեռք անցնել։ Քոչեց, բայց գետին ինկաւ։ Ոտքի երած, սկսաւ պոստ, «օգնութիւն, բանեցէ՛ք գողը», ոճրագործը... բանեցէ՛ք!» Մինչ այդ Գար-րիէլ իր դուռը հասած էր։ Իվան կրկին հասաւ, բանելու վրայ էր երբ յանկարծ՝ բռն-իսւն բան մը զարնուեցաւ ու անզգոյ գետին ինկաւ։

Գարրիէլ փայտէ ցից մը տանելով ամ-բողջ ուժովը իջեցուցած էր անոր գլխուն։

Իվան ինքինքը կորմնցուց, աչքերը մթնցան։ խելակորոյս գետին ինկաւ։ Երբ ուշքի եկաւ Գարրիէլ հոն չէր այլեւս։ Ցործկ էր կործես, այնքան լոյս էր։ Իր տան կողմը բան մը կը ճանչէր, կ'որոտար մեծ մեքենայի պէս։ Իվան չուրջը նոյնեցաւ ու աւսաւ թէ իր սուրբառունը ամբողջ բռն-կած էր. ու քոլի կախծածքն ալ կրակ ա-

սած բոցն ու ծուխը կը բարձրանային ու
կրակը իր տան հասնելու վրայ էր :

— Այս ի՞նչ է բարեկամներ ... կը պո-
ռար իվան, ձեռքերը ծունկերուն զարնելով:
Ի՞նչ է այս, ամբողջ ընելիքս քաշել և կոխ-
կըստել էր զայն: Բարեկամներ... այս ի՞նչ է,
կը կրկնէր շարունակ: Կ'ուզէր աւելի պո-
ռար կանչել սովորին շունչը չէր ներեր.
Ճայնը կարսծ էր: Վազել փորձեց, սրունք-
ները չեին հասպանդիր իրեն, սովերը իրարու-
կ'անցնէին. կամաց կամաց քալել փորձեց,
բոյց կրկին գետին ինկաւ, կրկին բանուե-
ցաւ շունչը: Հանդարտ կեցաւ վայրկեան
մը շունչը վերագանելով նորէն յառաջացաւ,
ետեւի ասյլատոն չէր հասած դեռ, քովի
կոխճածքն ու բանկեցաւ ու տան մէկ ան-
կիւնն ու ցանկապատը ամբողջ կրսկի մէջ
էին. անկարելի էր բակը մտնել: Մեծ
բազմութիւն մը հաւաքուեցաւ, բայց բան
մը չեին կրնար ընել: Դրացիները սկսան
իրենց ինչքերը տուներէն դուրս հանել և
հեռու տեղեր տանիիւ. արջառները դուրս հե-
ռու տեղեր կը քչէին: Իվանի տունէն ետք
Գարբիէլի տառն ալ կրակ տառւէ: Սոսափկ
հով մը կար, հրդեհը տարածուեցաւ. գիւղին
ամբողջ էւսը այրեցաւ:

Իվանի տունէն հորդիւ կրցան կերպով մը

ծերունին ազատել, իսկ անեցիներ վա-
խուսատ տուին միայն իրենց վրայի հագուստ-
ներով: Բացի ձիերէն որսնք արածելու
աւրուած էին, ամէն ինչ ոչնչացաւ. բոլոր
արջառները, հաւերը իրենց հաւացներուն
մէջ, կառքերը, արօնները, ցաքանները,
անեցիներուն հագուստները, լեցուն շահմա-
րտները, բոլորը այրեցան:

Գաբրիէլի տունէն՝ հօտը և մի քանի
ուրիշ բաներ ազատուեցան:

Կրսկը ամբողջ գիշեր աեւեց: Իվան
իր տան գիմաց կեցած կը կրկնէր, «Բարե-
կամներ... այս ինչ է... պէտք էր միայն
քաշէի ու կոխկատէի զայն»: Երբ տունը բո-
ցավառ վլեցաւ, իվան հոն վազեց ու բալն-
կած գերան մը բանելով ուզեց գուրս քաշել
զայն: Կիները տեսան և ետ կանչեցին զինք.
Իվան գերանը դուրս հանեց, դորձեալ
ներս մտաւ ուրիշ հաստ մըն ու քաշելու
համար, երբ ոտքը ասհեցաւ ու ինկու բո-
ցերուն մէջը: Տգան նետուեցաւ ներս ու
դուրս հանեց զինքը բոցերու մէջէն. Իվանի
մազերն ու մօրուքը խանձուած էին, բայց
ոչինչ կ'զգոր: «Վիշար թմրեցուցած է
զինքը» կ'ըսէին մարդիկ: Կրսկը մարելու
վրայ էր: Իվան դեռ կեցած կը կրկնէր,
«Բարեկամներ... այս ի՞նչ է... միայն

պէտք էր դուրս քաշել . . . »

Առաւօտուն գիւղէն աղայ, մը եկաւ իւզնը կանչելու:

— Տատէյ իվան, մեծ պատան մեռնելու վրայ է, քեզ կ'ուզէ:

Իվան մոռցած էր հայրը, ու չէր հսկ կընոր ըստուծը:

— Ի՞նչ հայր, որո՞ւն կը կանչէ հարցուց:

— Զեզ կը կանչէ մնաք բարով ըսելու համար, մեր խրձիթն է, մեռնելու վրայ: Երթանք առաէյ, ըստ տղան՝ թեւէն քաշելով:

Իվան հետեւցաւ պղտիկ տղուն:

Երբ խրձիթէն դուրս կը հանէին, վրան կրակ ինկած և քիչ մը այրած էր իւեղձ ծերունին: Զինքը, գիւղին անդիի ծայրը գիւղապետին խրձիթը առած էին:

Երբ իվան հօրը մօտ հստաւ միայն գիւղապետին կինը ու մի քանի պղտիկներ կային տան մէջ: Ընտանիքին միւս անդամները տակութին հրդեհին վայրն էին: Ծերունին ձեռքը մոմ մը բռնած (*) նստարանի մը

(*) Ուսիոյ մէջ սովորաբար, մահամերժ մարդոց ձեռքը մոմ մը կուտան:

վրայ կը պառկէը: Աչքերը գրան յառածէ էին: Իւլոն ներս մտաւ: Ծերունին քիչ մը շորժեցաւ ասմասիկինը գնաց իր մօտ, ըստ թէ տղան եկուծ էր:

Աւելի մօտ թող գոյ ըստ ծերունին իվան աւելի մօտեցաւ:

— Բասճներս մոռցածը իվան, սկսաւ ծերունին: Ո՞վ այրեց ամբողջ գիւղը:

— Ան էր հայր, պատասխանից իվան, զինքը այդ արտրքին մէջ բանեցի: Յարդանցին կրակ տելը տեսայի կրացի կրակը դուրս հանել ու մարել, ու այս ամէնը չէր պատահեր:

— Իվան, առաւասիկ կը մեռնիմ, գուն ալ քու կարգիգ, օր մը պիտի դիմունիւս մահը, որմէնն է մեղքը:

Իվան աչքերը յառած կը գիւղէր հայրը, անկարող նույնիկ բառ մ'արտասանելու:

— Հիմու, Աստուծոյ առջեւ ըսէ՛, յանացնքը որմէնն է: Ի՞նչ ըսեր էի քիզի:

Միայն այն տանն էր, որ իվան ինքնիրենը եկաւ ու համկցաւ ամէնը: Շունչ մ'առաւ — իմն է ըստ, ու հօրը առջեւ ծունկի ինկաւ ըսելով — ներէ ինձ հայր, ես յանցաւոր եմ քու և Աստուծոյ առջեւ:

Ծերունին ձեռքերը շորժեց, մոմը աջ

ձեռքէն ձոխին անցուց ու ջանաց աջ ձեռք
քը ճակտար տանելով խոչսկնքել. տակոյն
չկրցաւ:

- Փառք Տիրոջ, փառք Աստուծոյ, ըստ
առև և կրկին տղուն նայեցաւ:
- Իվա՞ն... Իվա՞ն...
- Ի՞նչ կայ հայր.
- Ի՞նչ պէտք է ընես հիմու:

Իվան կուլարտ:

— Զեմ գիտեր թէ հիմա ինչպէս պիտի
ապրինք հայր, լոցաւ տղոն:

Ծերունին գոցեց իր աչքերը. շրթունքա-
ները կծկեց, կարծես ոյժ կը հուտաքեր. աչ-
քերը կրկին բանալով ըստու:

— Պիտի կրնաս ապրիլ, յաջողիլ, եթէ
Աստուծոյ կոմքին հսազանդիա. և ժպիտով մը
յարեց. ուշադրութիւն Խվա՞ն, մի՛ ըսեր թէ
ո՛վ ակաս կրակը. պահէ ուրիշի մը յանցան-
քը ու Աստուծած պիտի ներէ ձեր երկուքին
տլ...: Ծերունին մոմը երկու ձեռքերուն
մէջ տուաւ, թեւերը կուրծքին վրայ ծոլեց,
վերջին անդամ մըն ալ նայեցաւ իր տղոն,
հուտաքեց ու մեռաւ:

Իվան Գաբրիէլի մասին ոչ մէկ բան ը-
ստու. ու ոչ ոք գիտցաւ թէ ո՛վ էր հրդեհին

պատճառը:

Իվանի Գաբրիէլի հանդէպ ունեցած բար-
կութիւնը անհետացաւ: Գաբրիէլ կը զար-
մանար թէ ի՞նչպէս իվան որեւէ մէկուն
բան չէր ըսեր: Սկիզբնէրը միշտ վախի
մէջ էր, բայց վերջը վախը անցաւ: Այլեւս
չին կոռւեր, կիներն ալ իրենց օրինակին
հետեւեցան:

Երբ իրենց տուները կը վերաշխէին,
միասին՝ մէկ տան մէջ ապրեցան: Ամ-
բողջ գիւղը վերատին կը շինուեր. կրնային
իրարմէ հեռու կտուցանել իրենց չէնքերը
ու բամբուիլ, ապկայն իվան և Գաբրիէլ ի-
րարու մօտ շինեցին իրենց տուները: Կ'ու-
ղէին իրենց հալրերան պէս գրացիներ մնար

Անոնք լու գրացիներու պէս ապրեցան:
Իվան Զարպակով յիշեց հօրը պատուէրը —
հնազանդիլ Աստուծոյ օրէնքներուն ու մա-
րել կրակը առողջին առիթով — չանահանլ
տուղին կայձը:

Հիմա եթէ մէկը վեստ մը հասցնէ իրեն,
իվան վրէժինդրութիւն չէ որ կը վըն-
տրուէ, այլ կ'ուղէ հսմանձայնութեամբ կար-
գագրիլ ինդիրը: Եթէ մէկը իրեն դէշ
խօսք մը ընէ, փոխանակ աւելի պէշ խօսքով
մը պատասխանելու, կը ջանայ սորվեցնել

ՂՐՅՈՒ ՏԵՍԱԲԻ

— 32 —

անոր այգալիսի բառեր չգործածել
եւ իվան Զարպակսի վերատին յոջազեց-
ցու ու հիմա երջանիկ կետնք մը կ'ապրի


— Պ. Ե Բ Զ —



ՀՀ Ազգային գրադարան



NL0329157



**ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԻՑ
«ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ» ՏՊԱԳՐԱՏԱՆ**

ՎՐԻՍԴԻՈՐԴՅ ՀԱՅՈՅ — Պատի գեղատիպ տքնայուցակ օրացոյց	սպառած
ԱՊՐԻԼ 24Ի ԽՈՐՀՈՒՐԴԻ — Ա. Պատրիկ	" 1
ՆԵՐՈՍԻ ԶՈՀԸ — (Մ. Պետրոսեան) Բո- րավելակ Եղիացահայ կետեմին (Գա- լուստեան վրժ.) Երջ. Միլուրեան 1930ի Գրական մշցման լուսագոյն դասուած)	" 3

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հայոցներ

1. ԿՏՄԴՏՈՍ ԵՒ ԱՊՈՂՈՆ — պատկերազարդ պատ- մուքիւն Յոյն Դիցաբանութեաննե —	եղի 1
2. Ա.ԻՍԻՌՈՒՅՑ — Պատմուածք Լ. Տոլսույն:	" 1
3. ԲԵՒՄԻՈՐ ՁԻՆ — Պատկերազարդ աւան- դավելակ N. Hawthorneի:	" 1
4. ՊԱՀՈՄ — Պատմուածք Լ. Տոլսույն:	" 1
5. ՊԱՆՏՈՐԱ. — Պատկերազարդ պատմուածք N. Hawthorneի:	" 1
6. ԵՎԻԱ ԵՒ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԱՄՔՆԵՐ Լ. Տոլսույն:	1
7. ՄԻՏԱՄ — Պատկերազարդ Աւանդավելակ:	" 1

ՄԱՄԱՅՈՅ ՏԱԿ ԵՒ

ՊԱՏՄԱԿԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՏՈՐՆԵՐ ԲԻՒ 9—12

Հայոց

SAHAQ MESSROB Press

26, Sh. Tevik, Cairo